

ԿՐՈՆԱԿԱՆ

ՓՐԿԱՐԱՐ ՅՈՅՍԸ

(Ակնարկ մը Յուղա եւ Գետրո առաքեալներու կեանբին վրայ)

(ՄԱՏԹ. Ի. 2, 47-50, 69-75, Ի. 3-10)

Արսուս առէք տասներկու առաքեալներ, որոնցմէ երկու քին կեանքին մէջ սայթաքունքին առաջ առաջ առնեցան Խաչելութեան շարպուն: Ասոնցմէ մին էր Յուղա, իսկ միւսը՝ Պետրոս:

Յուղա կը կրէր Խօհարիովտացի մականունը. բնաւորութեամբ պաղտարիւն, նիւթապաշտ ու արծաթասէր: Յիսուսի առաքեալներու շրջանակին մէջ գանձապահի պատօն կը գարէր: Երբ մօտեցան խաչելութեան օրինը, ասիթէն օգտուելով, զԱնիկան իր թշնամիներուն ձեռքը մատնեց երեսուն կտոր արծաթի փոխարէն: Յետոյ երր տեսաւ իր մեղքէն յառաջ եկած լուրջ հետեանքները՝ զշշաց ըրածին վրայ, և դրամը ետք արձուց քահանայապետներուն. ապա յուսահատութեան մէկ հոպային անձնապան ըլլալով, իր կեանքին վերջակէտը դրաւ:

Իսկ Պետրոս Յիսուսի աշակերտ ըլլալէ տուաջ Սիրման անունով ծանօթ էր, բնիկ Բիթսայդացի, այսինքն Գալիլիոյ նահանգէն: Արհեստով ձենորս, բնաւորութեամբ տաքարիւն, խիզուխ, եռանդալից, շուտ խանդագառուող և ամէն բանի մէջ տուաջ նետուող մէկը, հակառակ նախապէս իր ըրած մեծխոսիկութեան, աւագ շարթուն, երբ Յիսուս խաչի շուրքին ներքե կը գրտնըրէր, ուրացաւ զԱյի երկք անգում: Բայց զշշաց իսկոյն, և յետոյ քահանայապետին գաւիթէն գուրս ելաւ և լացաւ գառնապէս: Ապա առանց յուսահատելու շարունակեց իր առաքեական պաշտօնը, և Պիհոտիկոսէի առթիւ: Ս. Հոգիի չնորհներուն արժանանալով Յակոբոսի և Յովհաննէսի հետ Քիսատոնէական Եկեղեցոյ սիւներէն մին հանդիսացաւ: Ըստ աւանդութեան, իր կեանքը վերջացաւ զԱմիվայր խաչելութեամբ ի Հոռով:

Ա. — Նմանող կեսեր իրենց կեանին մէջ: — Յուղա և Պետրոս սայթաքունքի ունեցան միսնոյն շարթուն ու միսնոյն օրուամ մէջ, քանզի իրենց կրօնական կեանքը չունեցաւ պէտք եղած հասունութիւնը: Յուղա թէս առաքեալներու շարթին մէջ Յիսուսի հետ գտնուած և Անոր ուսուցութիւնը ալ հետեած էր, սուկայն արմատացած չէր հոգեոր ըմբռուումը իր գիտակցութեան մէջ: Նոյնպէս Պետրոս գեռ տկար էր, ու թէն Պետուիկոսէի զէպէէն վերջ զօրացաւ հոգեպէս, բայց Տիրու խաչելութեան ատեն այդին ոյժը կը պակաէր իր մէջ: Եթ Յիսուս Փիլիպպական կեսարիայի կողմերը կը գտնուէր, Կարցուց իր աշակերտներուն թէ ի՞նչ կը խորհն իր մասին: Պետրոս ըստ էր այդ ասթիւն. «Եու ես Քրիստոս, Ուրի Ասութոյ կենդանելոյ» (Մատթ. ԺԶ. 16), բայց տակաւին ի վիճակի չէր իր ըստ այս վկայութեան ետքը կենալու:

Այլ բաներով, երկու քին ալ կրօնական կեանքը կրմուած էր աւազի վրայ, ինչպէս Յիսուս ինքը ըստ, եթէ առեւ մը աւազի վրայ զրած է իր հիմը, չի կրնար տոկուլ անձրէնին, հեղեղին, սաստկաշունչ հոգին ու փոթորիկին, իսկոյն կ'իյնայ ու կ'քայքայուի: Բայց տուն մը երբ ժայռի վրայ հաստատուած է, անշարժ ու անսաւն կը մեայ ամէն ատեն ու ամէն պարագայի ներքէ: Այս անսաւն ժայռը, անշարժ կրմաքարը Յիսուս է: Եթէ մէկը Անոր վրայ հաստատուած չէ, կեանքի ծանրածան հոգերուն տակ և գառն փորձութիւններուն առջև կը պարտուի ու կ'իյնայ անմիջապէս:

Յուղա և Պետրոս իրարու կը նմանին իրենց գործած մեղքին տեսակէտէն ալ: Բանզի երկուքն ալ Յիսուսի անձին շուրջ մեղանչեցին, մէկը մատնելով իսկ միւսը ուրանալով զԱյն: Մեղքեր կան՝ սրոնք միայն ենթակայի անձին շուրջ են, մեղքեր որոնք հասարակութեան հետ կապ ունին, իսկ մեղքեր ալ՝ սրոնք ուղղակի Աստուծոյ անուան անպատուութիւն կը բերեն: Յիշեալ առաքեալները իրենց գործած մեղքերէն ոչ միայն անձնապէս վկասուեցան, այլ նաև մեղանչեցին Աստուծոյ և Անոր Միածին Որդիին դէմ, մէկը զԱյն թշնամիին ձեռքը յանձնելով, իսկ միւսը Անոր գոյու-

թիւնը անգիտանալով, Ասիկա իսկապէս մէծ սայթաքում մըն էր իրենց կեանքին մէջ։ Նմանապէս ապիրախտ գտնուեցան երակուքն ալ իրենց բարիրարին հանգէպ։ Աւազը որ երեք տարիներ գտաստիարակուած էին Անոր շաւնչին տակ, վայելած էին Անոր բազմաթիւ բարիքներն ու օրհնութիւնները, բայց տառապանքի չըջանին, տիրութեան ու վշտի օրերուն, փօխանակ Անոր կողքին կինալու, զինքը լքեցին ցաւալիօրէն։ Ասիկա սակայն նորութիւն մը չէ աշխարհի համար։ մարդկային պատմութիւնը լի է այսպիսի օրինակներով։

Մարգիկ մեծ մասամբ այսպէս են, բարիքը չուտ կը մոռնան: Երբ յաջողութեան, փառքի ու պատիւի շրջան մը կը բոլորս, քեզ կը յիշեն և չուրդի կը բոլորուն: իսկ երբ հաջուանքի կամ դժբախտութեան կը մատուիր, ոչ ոք այլև քեզմով կը հետաքրքրուի: ամենամօտ բարեկամներդ իսկ քեզ կը լքին: Իրականութեան մէջ սակայն ճշմարիտ բարեկամ մը պէտք է նեղութեան ատեն ի յայտ գայ: «Ա friend in need is a friend indeed»: Մեծութիւն է բարիքը յիշել միշա ու երախտապարտ ըլլալ հանգէպ անոնց՝ որոնցմէ օգտուած ենք անձնապէս:

Բ. — Աննման կետեր իրենց միջև։ —
Յուղայի մեղքը պազարիւնութեամբ ու
Նախապէս տեղի ունեցած մտադրութեան
արդիւնքն էր, Քանզի այդ մեղքը գործելէ
օրեր առաջ նա արդէն Ծիստսի հակառա-
կորդներուն հետ սակարկութեան մտած և
ընելիքը չափած, կը ու որոշած էր
վիրջնականապէս։ Իսկ Պետրոսի մեղքը
հետեանքն էր բոպէական փորձութեան։
Ըստհակառակը, նա որոշած էր հաւատարիմ
մալ իր Վարդապետին, և արգէն այդ ուղ-
ղութեամբ ալ արտայայտուած էր՝ ըսկով ։
Թէպէտ և ամենեքին գայթակեցին ի Քէն,
սակայն ես ոչ գայթակեցիցաց։ ասկէ
աւելին ևս ըստ էր, Թէպէտ մեսանիք հա-
սանից ընդ Քեզ, զ Քիզ ոչ ուրացացնա
(Մատթ. 12. 33—35)։

Այս երկու առաջեցներուն շարժակիթ-ները նաև իրարմէ կը տարրերէին հիմնովին Յուզայի շարժակիթը արծաթսպիրութիւն էր, իր ագանութեան յագուրդ տալ, իսկ Պետրոսինը՝ պարզ անձնապաշտպանութիւն

Ապրիլու իրձը մարդու մէջ շատ զօրաւոր
բնազգ մըն է. սակայն ասիկան չի կրնար
արդարացնել Պետրոսը. Մեղքը մեղք է,
ինչ շարժառիթով ալ գործուած լւայ. բայց
երբ երկուքը իրարու հետ բազգատենք՝
Յուղայի մեղքը աւելի ծանր ու վատ կը
գտնինք:

Յուղագ ազահութեան պատճառաւ ինչ-
կաւ Վայրկեան մը ի էմ մարգկային պատ-
ճառթեան ազնարկ մը նետենք, հոն պիտի
տեսնենք որ ազահութեան երեսէն ի՞նչ մէծ
նախնիբներ գործուած են, որքա՞ն ազգեր
ու երկիրներ իրարու ձեռքէն հողեր խլելու
համար պատերազմի բանուած և մեծամեծ
կորուստներու ենթարկուած են, որքա՞ն
աշքերէ ի զուր արցունքներ թափուած և
որքա՞ն անմեղ արիւններ հոսուծ են՝ զորս
եթէ կարեի լլլար ի մի հաւաքիլ, թերեւ
յինք ու գետեր գոյանային անոնցմով:

Ասոնք են ահա ագահութեան և արձաբե-
սիրութեան յառաջքերած տիսուր հետեւանք-
ները։ Ս. Պօլոս կ'ըսէ։ «Ձի արմատն շար-
եաց արձարսիրութիւն է, որում ոմանց
ցանիացեալ՝ Վիդեցան ի հաւատօցն, եւ
զանձինս արկին ընդ բազում ցաւովէ» (Ա.
Տիր. Զ. 10)։ Ագահը որքան ունենայ չի
կտանար, աւելիին կը ցանկայ. այդ խոկ
պատճուռաւ իր ունեցածն ալ վրայ կուտայ։
Անգահը հարուստ է բայց աղքատ կ'ապրի»
ըսուած է իրաւամբ։ Ագահը ոչ միայն ըն-
կերպակոն ու բարոյական օրէնքները կ'ոտ-
ակոսին, այլ նաև իր անձնական արժանա-
պատռութիւնն ալ կը կորսնցնէ զրամի

գերի դառնալուն համար։
Դրամը սնառուկի մը կը նմանի, կը բարձ-
րացնէ քեզ եթէ վրան ելած ես, բայց երբ
կոնսակիդ վրայ շալկած կը տանիս, Կ'Ենկ-
ճրւիս տակը ու կը կործանիս։ Յուղա Իս-
կարիովացին ասոր ցայտուն օրինակն է։
Արծաթսիրութիւնը զինքը կործ անեց Փիզի-
քապէս, բարսապէս, ինչպէս նաև հոգե-
պէս։ Ինչպէս հայ ժողովուրդի պատմու-
թեան մէջ Վասակ Սիրնի և Վեստ Սարգիս
կը յիշուին իրեւ մատնիչներ, նոյնպէս Ա-
ւետարանի պատմութեան մէջ Յուղա իր
անուան առջև միշտ պիտի կը մատնիչ
կամ վատ ածականը, որ ուրիշ բան չէ
բայց եթէ իր ագանութեան մեղքին արդար
պատիքը։

Գ. — Սայրաբումնեն վերջ իւենց վիճակը: — Երբ Յուգա մատնեց իր Տէրը, նա ըստ անոր. «Ընկեր, վասն որո՞յ ելիրդ» (Մաթ. 19. 50). Այս խօսքը տեսակ մը կարեկցութենէ բխած յանդիմանութիւն էր, և տեսակ մըն ալ զինքը զգաստութեան բերելու ապաշխարութեան հրաւեր. Ընկեր բառով Յիսոսս իրեն ըսել ուզեց թէ — գունինդի հետ էիր իմ աշակերտներու շարքին մէջ, ինչո՞ւ այսօր զիրքդ փոխեցիր, ինչ գործ ունիս իմ հակառակորդներուս հետ, ինչո՞ւ եկած եղ այստեղ, միթէ այս էր քու առաքելութեանդ պաշտօնը, կեանքիդ կոչումը: Հարկաւ թէ՝ ասիկա՞ և թէ՝ տեսողա, համբուրելով մատնեն զիրդի Մարդոյ» (ՂԿՍ. իԲ. 48) խօսքը ազգած ըլլալու էին իր մտքին վրայ որ զջաց իր ըրածին համար և երեսուն կտոր արծաթը անմիջապէս ետք արձուուք քահանանայապէտներուն:

Այսքանը լաւ էր. ասկէ զիրջ Յուգա պէտք է զգաստանար ու բարոյապէս վերականգնէր ինքինքը՝ ինչպէս Պետրոս ըրաւ: Բայց այդպէս չըրաւ: Իր գործած սիալին ծանրութիւնը այնքան զօրաւոր կերպով զգաց որ ցնուեցաւ ամբողջ էութեամբը, կեանքը մինչցաւ իր աշիքին և իր հորիզոնը սկ ամպերով ծածկուեցաւ: Այնքան յուսահատեցաւ որ այլևս իրեն համար փրկութեան որեւէ միջոց չկրցաւ տեսնել և ուսափ դիմեց անձնասպանութեան: Հեղինակ մը կ'ըսէ. սգործուած մեղքի մը համար ցաւիլ տարրեր բան է, ապաշխարել՝ տարրեր բան: Յուգա կրցաւ ցաւիլ, բայց չկրցաւ ապաշխարել. այդ իսկ պատճառաւ եւ ցաւը ապարդիւն մնաց գործնականի մէջ: Խսկ Պետրոս երբ ուրացաւ իր Տէրը, իսկոյն հաւը խօսեցաւ, և Յիսոսս ակնարկ մը նետեց անոր վրայ: Այս խորհրդաւոր նայուածքը սաստակորչն յուզեց Պետրոսի սիրտը և ան այնքան ազգուեցաւ որ չկրցաւ զսպել իր յոյզերն ու զգացութեամբը, մարդոց ներկայութենէն ծածկուելու: համար անմիջապէս գուրու ելաւ ու լացաւ գառնապէս: Նայուած քններ կան որոնք ամենէն պերճարն ատենախօսուններու ճառուրէն շատ աւելի ազգու են: Այս տեսակին էր ահա Յիսուսի նայուածքը, որ բարիկամական սրտէ բխած յանդիմանութիւն մըն էր Պետրոսի համար: Այդ նայուածքով Յիսոսս ըսել

կ'ուզէր իրեն թէ — Պետրո՞ս, ո՞ւր է օր մը առաջ ըրած խոստումդ: Դուն չէի՞ր որ ըսկիր. իթէ ամէնը Քեզմէ զայթակզին, և չէմ գայթակզիր. եթէ ամէնը Քեզմէ հեռանան, ես ցմահ Քեզի հետ պիտի ըլլամ, Այս է գործնականի մէջ ինձի հանդէպ ու նեցած սկրդ: Ինչո՞ւ գործեցիր յամ ծառ մեղքը: Այս բազմաշարար վիճակին մէջ եթէ քաջալերական ժպիտ մը չունէիր ինձի ցոյց տալու, գոնէ լուր կենացիր, թշնամինս աւելի սիրտս չվիրաւորէիր: Պետրո՞ս, ինչո՞ւ ըրիր այս ապահարաւոտութիւնը, լաւ չէ՞ր ըլլար որ այդ մեծխօսիկութիւնը բնաւ ընէիր:

Փրկչին այս նայուածքը նոյնպէս փրկարար կու մըն էր ուղղակի Պետրոսի սրտին ուղղուած: Յիսոսս այս նայուածքով իրեն ըսել կ'ուզէր նաև թէ — Պետրո՞ս, թէն թշնամիններէս շատ աւելի վիրաւորեցիր սիրտս, բայց և այնպէս, կրկին կը կարեցիմ քեզի ու կը համակրիմ: Ինկար թէկ, սակայն մի՛ յուսահատիր, ապաշխարէ՛, և ես քեզի ներած եմ արգէն:

Ո՞գ չի յուզուիր աստուածային այս սրտառուչ և միանգամայն փրկարար նայուածքին առջն:

Մեր առօրեայ կեանքին մէջ ամէն մէկ սիսալ քայլ առած ատեն Աստուած մեզի ալ յասպիսի ակնարկ մը կը նետէ, իր խօսքին ընթերցումովն ու քարոզութեամբը, մեր խզճմտանքին ձայնովը և իր նախախնամական այլեայլ ղէպքերովը, ի մի խօսք բաղում բարոյական ու հոգեկան երեսոյթներով: Արդեօք կը զգա՞նք իրապէս Անոր ձայնին կամ նայուածքին նշանակութիւնը:

Յուգա և Պետրոս մեղքի պատճառաւ ինկան, բայց մէկուն անկումը զինքը յաւետենական կորուսի առաջնորդեց, իսկ միւսինը՝ բարձրացման: Մէկուն տկարութիւնը խայտառակութեամբ վերջացաւ, իսկ միւսինը՝ շարունակական զղջում ու պաշխարութիւն յառաջ բերաւ: Վերջապէս մէկը յուսալքումի մատնուեցաւ, իսկ միւսին մէջ անկումը փրկարար յոյսը ծնաւ:

Երբ վերլուծենք Պետրոսի կեանքը, հսներկու կարևոր իրողութիւններու կը հանդիպինք, որոնցմէ մըն է իր բնատօնմիկ աղնուութիւնը: Եթէ մարդ մը ազնիւ է,

կրնայ իշխալ բայց կը վերականգնի: Միքիա մարդարէ կ'ըսէ. «Ա վ իմ թշնամիս, վրաս մի խնդար, թէև իշխամ՝ պիտի ելլեմ» (Միքիա, է. 8): Խոկ հրէից մեծ իմաստունը կ'ըսէ. «Եթէ արգարը եօթն անգամ ալ ինկած ըլլայ՝ կրկին պիտի վերականգնին» (Առակ. ի. 16): Ըստ անգլիացի մեծ հեղ զինակ Օլլվըր Կոլտսոմիթի, «Մարդու մը մեծագոյն փառքը կը կայանայ ոչ թէ բնաւ չինալու՝ այլ ելլելու մեջ ամեն անդամ որ ինայթ: Պետրոս ունէր այս ազնուութիւնը:

Պետրոսի կեանքին մէջ երկրորդ կարեռը իրողութիւնը իր կենդանի յոյսն է (Ա. Պետ. Ա. 3): Յոււգայի նման ինքն ալ միւնքոյն պայմաններու մէջ կը գտնուէր: Իրեն ալ աշքին առջն մթնացած ու նորիզոնն սկ ամպիրով ծածկուած էր: Ինքն Բուգայի պէս տարուրերած էր յուսահատութեան այս ալեկոծեալ ովկինանոսին վրայ, բայց մեղքի այս թանձր խաւարին մէջ իր յօյք կորած չէր բարորովին ու փրկութեան միշտ ց մը կը վնասուէր տակաւին:

Երբ Պետրոս հոգեկան այս խռովայրոյ զինակին մէջ էր, յանկարծ իր մաքի հորիզոնին սկ ամպիրուն ետեւ յոյսի վրկարար նշոյլ մը նշմարեց: Խոկոյն յուսազրուեցաւ, ոտքի ելաւ, բացականչեց ու ըսաւ — թէև մեղանչած ըլլալուս համար ինկած եմ բարոյապէս, բայց կրնամ վերականգնիլ. թէև մարդոց երեսը նայելու կամէնամ, սակայն կրնամ կրկին իրրե մարդ ապրիլ. թէև իմ Տէրս ուրացած եմ, բայց կրնամ իր թողութեան արժանանալ, կրնամ իրրե առաքեալ կրկին գործել և օգտակար ըլլալ Աստուծոյ թագաւորութեան գործին մէջ: Եւ եթէ հարկը պահանջէ կրնամ նահատակուիլ այն Անձին համար՝ զոր ուրացած եմ տգիտարար:

Խոչպէս որ օր մը ծովուն վրայ քալել փորձած ատեն երբ պիտի ընկամէր ձեռքը թիսուսի երկնցուց և նա փրկեց զինքը խեղդաման ըլլալէ, այս անգամ ալ նոյն պէս Անոր գիմեց և Ան ազատեց զինքը այս բարոյական մահէն են:

Խոչպէս Ցողկաննէս սիրոյ առաքեալ է, խոկ Պողոս՝ հաւատաքի, Պետրոս ալ իրաւամբ արժանի է յոյսի առաքեալ կոչուելու այն փրկարար յոյսին համար՝ որ իր վերականգնումին պատճառ եղաւ:

Այս փրկարար յոյսն էր որ Անառակ Որ-

դին ալ փրկութիւնը ապահովեց: Օտարութեան մէջ երբ ամէն ինչ կորսնցուցած՝ իր գործած մեղքին ահաւոր հետեւանքները տեսաւ ու ըմպից կեանքի փորձառութեան դառն բաժակը, իր շուրջը պատած յուսահատութեան թանձր խաւարին մէջէն, Պետրոսի նման յանկարը յոյսի նշոյլ մը ծագեցաւ իր մաքին մէջ, քաջակերուեցաւ և իսկոյն զակից և իր հօրը գիրկը նետուեցաւ, և խոստովանելով իր մեղքը՝ անոր ներման արժանացաւ: Դաւիթ ևս իր կեանքին մէջ սայթաքում ունեցաւ, բայց առանց յուսահատութեան մատնուելու, ապաշխարեց և վերականգնեց ինքինքը:

Պետրոս, ըստ աւանդութեան, իր կեանքին մնացած մասին մէջ ամէն անգամ որ հաւը խօսէր, կը վերջիշէր իր ուրացումը և կու լար: Բայց այս գտնն փորձառութիւնը թրծեց իր նկարագիրը և զինքը աւելի զգաստ, զգոյլ և հաստատուն հաւատքի տէր մէկը դարձուց: Իր կեանքը կնեցց յետոյ նահատակութեամբ և քրիստոնէական նորածին կրօնի կենդանի վկայ հանդիսանալով:

Դ: — Այս փրկարար յօյսին մեզի տուած պատզամը: — Երիք տարբեր գասակարգի մարզոց պատզամ կայ այս փրկարար յօյսին մէջ:

Նախան փրկութեան յօյս կայ անդարձ մեղաւորին համար: Զկայ մեղք մը որ թիսուսի արիւնը չկրնայ մաքրել: Եսայի կը պատզամէ ու կ'ըսէ. «Ձեր մեղինը երեկրեակի կարմիրի պէս ըլլան, ձիւնի պէս այսին ներմէնան, եւ երեկ որդան կարմիրի նման են, ասրի նման ներմակ պիտի ըլլան» (Խասի, Ա. 18): Մարդ որքան ալ ծանր մեղք գործած ըլլայ, կրնայ ինքինքը շտկել և վերականգնիլ եթէ իրապէս զջայ ու պաշխարէ և Պետրոսի նման այս կենդանին յոյսին պապւինի: Օկի անուն հեղինակ մը կ'ըսէ. «Յոյսը մարդկային սրտին մէջ պլազմոզ լոյսի վերջին նշոյլն էս: Մարդը յոյսի այս վերջին չողը և ահա մարդկային կեանքը կը վերածուի խաւարի:

Երկրորդ՝ փրկութեան յօյս կայ դարձի եկած բայց յետոյ սայթաքում ունեցած մէկուն համար: Կեանքի մէջ ամէն սայթաքում մեղք կամ բարոյական անկում է: Օտարու կան որոնք Յուգայի պէս երբ այս-

թաքում ունենան, այլև չեն կրնար կանգնիլ, քանզի զուրկ են փրկարար յոյսի տեսմիքէն։ Եղոյսը կեանք է և կեանքը յոյսան որ կը յուսայ՝ կ'ապրի, իսկ յուսահատութեան մատնուողը գտալիք կ'ըլլայ։ Հստ ամենիկացի կեղինակի մը, «Եղոյս երիտասարդական աւիւն կը նիրարկէ մարդու երակներուն մէջ, քանզի յոյսն ու երիտասարդուութիւնը միենոյն մօր զաւակներն են»։ Իսկ Պօլոս առաքեալ կ'ըսէ. «Եղոյս ոչ երբեք ամայեցուզանե» (Հանդմ. Ե. 4):

Երբեք՝ պատգամ՝ կայ նաև զարձի եկած
և հոգեսոր՝ կենքի մէջ անկում չունեցող
մէկուն համար։ Սրբազն Մատեանը կ'ազ-
դարաբէ։ «Որ համարիցի հաստատուն կալ՝
զգոյն լիցի, գուցք անկանիցի» (Ա. Կորն.
Ժ. 12)։ Ան որ կը կարձէ թէ հաստատուն
կը կենայ, պէտք է զգոյն ըլլայ, որովհետեւ
կրնայ իշխալ, Մանաւանդ եթէ մէկը ան-
փորձ է՝ աւելի շուռ կ'իշխայ, և անկումը
այնքան մեծ և ահաւոր կ'ըլլայ որքան ա-
ւելի բարձրութենէն վար իշխայ։ Այս խոկ
պատճառաւ, Սուրբն Պօղոս կը զգուշացնէ
մեզ, ըստելզ։ «Անի՞ւ Եւ զողուրեամբ զան-
ձանց փեկուրին զործեցէք» (Փիլ. Բ. 12)։
Աւստի պէտք է զգուշութիւն լնել և հեռու
կենալ պարծենկոտութենէ, իսկ եթէ ան-
կում ունեցած ենք՝ յուսահատութեան
մատնուելի։

Լաւ է կեանքի մէջ բնաւ չինալ, բայց
երբ ինկած ենք՝ քաղութիւն է զերսափին
կանգնիւ: Դժբախտ է ան՝ որ չի զգար իր
մէջը վերելքի այս փրկարար յրյալ: Ուր որ
չկայ յոյս՝ չկայ գործունէութիւն: Ճէրէմիա
Թէլլըը Կ'ընէ: «Յօյսը հրեշտակի թէերով
կը սաւառնի դէպի երկինք, և կը տանի ու
կը հասցնէ մեր աղօթքը մինչ Աստուծոյ
շնորհաց գահը»:

Ապրիլնք, առանց կորսնցնելու այն կենսանի յուսը (Ա. Գետ. Ա. 3)՝ որ հոգեւոր կեանքի վերեւոքի փրկարար սանդուին է մեզի համար:

«**Ա**լլուազնորդեամ մեզ, Տէր Աստուած մեր
... չնորհօք Միածնի Քոյ Տեսան մերոյ և
Փրկչին Յիաստափ Քրիստոսի, որ եղաւ մեզ
առաջնորդ կենաց և լոյս փրկութեան» (Ժամ-
մագիստրո)։

ԴՐԱ Ա. ՍԱՐԱԶԵԱՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՆԱՐԵԿԱՑԻՆ

ՀԵՏԱԳԱՎԱՐ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵՐՆԵՐ

1

Նարեկացու ստեղծագործութիւնը իրեւ
ուսումնառութեան ազբիւր որոշ կողմերով
իր նշանակութիւնը պահպանի է նաև նոր
ժամանակներում։ Նարեկացու մեծութիւնը
ցոյց տուող ամենահետաքրքրական երեւ-
ույթներից է այն, որ մեր նոր գրականու-
թեան տարբեր շրջաններում արհասարակ
չի ընդհատուել գրողների ուշադրութիւնը
նրա ստեղծագործութեան նկատմամբ և,
նոյնիսկ աւելին, հետզհետէ ուժեղացել այն
Ալլերերգութեան Մատեանոսի, իրքը գեղար-
ուեստական գործի, ըմբռնման ու ճանաչ-
ման խրացման հետ միասին։

թէ ինչն է անցեալի խոշոր գրսպների
ժառանգութիւնից մնում հետագայ գրող-
ներին, այսինքն թէ ինչը նրանք կարող են
իրենցից առաջ եղածից օգտագործել և
ինչպէս, դա գրականագիտութեան կարևոր
հարցերից մէկն է: Ինչպէս միջնադարեան,
այնպէս էլ նոր գրականութեան մասին խո-
սելի մենք ընաւ մեր խնդիրը չենք համա-
րել՝ Նարեկացին և հետագայ հայ գրակա-
նութիւնը թեմայի կապակցութեամբ Նա-
րեկացու ստեղծագործութիւնից եղած ու-
սումնառութեան որինակի այդ հարցը բազ-
մակողմանիօրէն շօշափել՝ բոլոր կոնկրե-
տիաստերը մէկ առ մէկ յիշտատկելով: Այ-
ցանկացել ենք նշել միայն մի քանի այն
պիսի փաստեր, որոնք ապացուցում են
հետագայում Նարեկացու ժառանգութեան
օգտագործման հանսամանու:

Սիջնադարեան գրականութիւնից զերեւ և սում բերուած օրինակները արդէն ցոյց են տալիս որ Նարեկացու սաեղծագործութեան նկատմամբ այն ժամանակուայ զրոյների վերաբերմունքը միատեսակ չի եղել և չէր էլ կարող այդպիսին լինել։ Մեր նոր գրականութեան փաստերի աւելի քան ակրն